

ԳԱԼԻՒԹ ԿԻՒՐԱՊԱՌԱՑ

(Ծար. Բազմավէտ 1971, թ. 3-4, էջ 195-213)

6.

Դաւիթ Կիւրապաղատի իշխանութիւնը 980էն ետքը մինչեւ մահը փառքէ փառք վերելք մըն է: Վարդ Սկլեռոսի պարտութենչն ետքը անոր անունը աւելի մեծ հոչակ եւ աղղեցութիւն կը ստանայ: Բայց արդէն Վասիլ Բ.էն ստացած հողերէն առաջ, անոր հեղինակութիւնը աղղեցիկ էր շրջակայ արքայի կներու վրայ, նոյնիսկ Հայաստանի արքայական մայր աթոռին վրայ բազմող թագաւորները անոր հանդէպ յառուկ յարդանք ու սէր մը կը տաճէին: Եւ արդարեւ, Աշոտ Ողորմածի մահէն († 977) ետք, Ասողիկի համաձայն, անոր որդւոյն՝ Սմբատ Բ. (977-990) տիեզերակալի օրով քաղաքական կոիւ մը կը ծագի, երբ նոր արքան, կ'ուզէ տարածել իր իշխանութեան սահմանները իր հօրեղոր Մուշեղի՝ Կարսի թագաւորի հողերոն վրայ: Ճաշկատը գաւառին մէջ (որ այսօր կը համապատասխանէ Կողբի, Սուրմալուի եւ Իգդիրի շրջաններուն) թագաւորին աչքին փուշ կ'ըլլայ Շատիկ րերդը, զոր կ'ուզէ գրաւել: Մուշեղ իր դատին պաշտպան կը կանչէ Դաւիթ Կիւրապաղատը, որ վրացական զօրքերու գլուխ անցած կ'ինչնէ Շիրակի գաշտը եւ բանակ կը զնէ Բաւաց ձոր կոչուած հովիտին մէջ: Իր հետ է նաեւ Մուշեղ իր զօրքերով: Սմբատ ի ներկայութեան Դաւիթ Կիւրապաղատին, որուն համար պատմիչը կ'ըսէ թէ «իսպաղասէր եւ իրաւարար էր», տեղիք կու տայ եւ հաշտութեամբ կը բաժնուին երկու կողմերը: Ասիկա առաջին պատմական միջամտութիւնն է Տայոց արդարասէր Կիւրապաղատին, յիշուած մեր պատմիչներու քով⁵⁸:

Այս դէպքին պատմական մեկնաբանութիւնը այլայլուած կը գըտնենք Քրոֆ. Ա. Յարութիւնեանի քով, որ կը շրջէ եւ նախայարձակի դերը կու տայ Մուշեղի, իր թէ սա, կ'ըմբոստանայ Սմբատ Բ.ի դէմ

եւ կ'ուղէ տիրանալ Անիի թագաւորութեան⁵⁹: Այս շըջումը հակառակ է բալորովին ժամանակակից պատմագրին՝ Ասողիկի որ յայտնապէս կը խօսի ընդհակառակն Սմբատ Բ. նոր արքային մասին՝ չետելով թէ «սկսաւ նա զռաալ ընդ հօրեղոր իւր Մուշեղայ որ ի Կարս»⁶⁰:

Փրոֆ. Ա. Յարութիւնեան ցոյց տալու համար որ Տայքի Կիւրապաղատին իշխանութիւնը, որուն օգնութեան կը զիմէ Մուշեղ, հօր էր եւ բիւզանդական կայսրութիւնը իր հովանաւորութեան հնդարկուած Դաւթին միջոցաւ կ'աշխատէր իր արդեցութիւնը տարածել նաեւ Հայաստանի մհացեալ մասերուն եւ Վրաստանի վրայ, կը համարի թէ Կարսի թագաւորութիւնը արդէն առաջին դոհն է ճորտական փոքր ենթակարգեալ թագաւորութիւններու, եւ վերոյիշեալ դէպէն ալ տեղի ունեցած է ըստ իրեն՝ 980-981 թուականներուն⁶¹, երբ արդէն խոստացուած էին հողերը ի վարձառորութիւն իր բերած զինուորական աջակցութեան:

Սակայն համաձայն չենք այս մեկնութեան եւ հետեւաբար նաեւ թուականի, որ քանի մը տարի առաջ կանսելու է: Դաւթիթ Կիւրապաղատի միջամտութիւնը տեղի կ'ունենայ Վասիլ Բ. կայսեր հետ զինակցութիւնէն առաջ, այսինքն Սմբատ Բ.ի գահակալութիւնն զրեթէ անմիջապէս ետքը, 977ին եւ կամ 978ին, ինչպէս Ասողիկի վերև մէջըերուած վկայութենէն կարելի է ենթազրել:

Դիտելի է որ Զամշեանի քով ալ Մուշեղի և Սմբատ Բ.ի միջև պատահած դէպքը շրջուած իմաստով առնուած է: նոյնը կը կրկնէ նաեւ Պրոսէ իր «Ծանօթագրութիւնը եւ Լուսարանութիւնը» բաժնին մէջ, վերջինս կը հետեւի նաեւ Զամշեանի նշանակած թուականին՝ որ է 983: — Սակայն «Գոռայր ընդ հօրեղոր իւր Մուշեղայ որ ի Կարս» վկայութեան զոռալը ըստ Նշ.Բ. «գոռապահալ», «իսիզախել ի կուրւ» իմաստով զործածուած է Ասողիկին քով, ուստի նախայրձակիլ եղած է Սմբատ Բ. եւ ոչ թէ Մուշեղ. մինչդեռ Զամշեան ենթագրած է թէ Մուշեղ ինքը զրդած է զինքը թշնամութեան: Զամշեանէն անցած է Պրոսէին⁶² եւ միւս պատմաքննական հարցերով զբազող հեղինակ:

59. Ա. ՅԱՐՈՒԹԻՒԽԵԱՆ, Հայաստանը Թ-ՁԱ. դարերում, Երևան, 1959, էջ 108:

60. Ա.ՍՈՂԻԿԻ, անդ:

61. Ա. ՅԱՐՈՒԹԻՒԽԵԱՆ, յիշ. գործ, էջ 108:

62. En 983, Mouchegh, roi de Cars, s'était révolté contre Sembat III (*փոխ*. II), son frère (*փոխ*. oncle.), le couropalate vint avec une armée nombreuse au village de Davats-Tzor (*փոխ*. Բաւաց-ձոր), dans le canton de Chirac, et força Sembat à rendre à son frère (!) la forte citadelle de Djacat. (Asolic, liv. III, c. 11), cf. BROSSET, «Additions et Eclaircissements», *Hist. de la Géorgie*, I, partie, St. Pétersbourg, 1849, p. 178. Պրոսէի այս վկայութեան մէջ պատմական անձնամութիւնները մատնանչեցինք արդէն:

նակներուն քով։ Անկարելի չէ սակայն որ Մուշեղի կողմէն զբգոռում մը տեղի ունեցած ըլլայ, բայց ոչ այնպէս ինչպէս կը խորհի Ա. Յարութիւնեան՝ իր թէ Մուշեղ «Անիի թաղաւորութեան վրայ ուղած ըլլայ ձեռք վերցնել»։

Աւելցնենք ի հաստատութիւն մեր ըստածին՝ որ Ասողիկի վկայութիւնը՝ Սմբատ Բ. ի նախայարձակ եղած ըլլալու Մուշեղի կամ Կարսի թաղաւորութեան դէմ, Կրուտի⁶³ քով ալ կը գտնենք ճիշտ մեկնարանուած մեր հասկցածին պէս։ Այդ յարձակումով Սմբատ Բ. նպատակ ունէր իւրացնել Կաղզուանի մօտ գտնուող Շատիլի քերզը՝ հաւանարար իր զաւառակով հանդերձ, որպէսզի իր թաղաւորութեան հողամասը աշխարհազրականօրէն աւելի միութիւն մը ստանար։

7.

Դաւիթ Կիւրապաղատ անդամ մըն ալ պատերազմի ասպարէց կ'իջնէ երկու Բարդա (— Վարդ) երու կողքին, անոնց իրարու հետ միանալին ետք Վասիլ Բ. ի դէմ, ինչպէս ըսուեցաւ նախապէս։ Բայց երբ Վարդ Փոկաս նենդամտութեամբ Վարդ Սկլեռոսը արդելափակելէ ետք կը մնայ միահեծան թաղապահանջ թիւզանդիոնի օրինաւոր կայսեր դէմ, 987ին Տարօն եւ թիւզանդական դերիշխանութեան զօտիին տակ առնուած հայկական հողերը արիւնով կ'ողողութին ի վնաս հայ ժողովուրդին եւ հայկական պահանջներուն։ Վարդ Փոկաս կը զրէց իր նիկեփոր որդին իր զեսսպան առ Դաւիթ Կիւրապաղատ, օգնութիւն խնդրելու անկէ։ Դաւիթ 978-979 դաշնքին հաւատարմութեան տպաւորութեան տակ եւ թերեւս չկարենալով իսկոյն թափանցել Վարդ Փոկասի գործերուն ներքին ծալքերուն եւ Վասիլ Բ. ի դէմ իր բռնած ընթացքին քաղաքական ծանրութեան, կը դիջանի 2.000 ձիւաւորներու բանակ մը տալու անոր՝ գօրավարութեամբ երկու իշխաններու, որոնք տարբեր անուններով կը ներկայանան ըստ այլեւայլ պատմիչներուն⁶⁴։ Հաւանական հարծիքը ըստ մեղի՝ ըլլալու է Զորտուանէլի մասին եղած ենթագրութիւնը, որովհետեւ պատմական ուրիշ յայտնի վկայութիւն մըն ալ ունինք Ասողիկէն, որուն համաձայն՝ անոր վատ արարքը չէր մոռցուած կայսրէն։ Սա պատժելու համար Չորտուանէլի համագործակցութիւնը՝ անոր դէմ զրկեց Յովլ-

63. RENE GROUSSET, *Histoire de l'Arménie*, Paris, 1947, էջ 501:

64. Այս դէպքին մասին կը խօսի արար պատմէիչ Եահիս, որուն համաձայն այդ երկու յեւսուած իշխաններն են Խաղաքիք Բագարատ իշխանին երկու որդիները, Շեմիւագերէին եւ Հոնիկմանի համաձայն՝ Տարօնի Բագարատ իշխանի երկու որդիները, իսկ ըստ Աղոնցիք՝ Զորտուանէլ եւ իր Եղրայրը, Թոռներ Թոռնիկ արեղային։ Հմմա։ R. GROUSSET, *Hist. de l'Arménie*, Paris, 1947, էջ 512:

հաննէս (Ժան Պատրիկ՝ ըստ Ասողիկի) զօրավարը, «որ եւ Պորտէդ կոչւր»⁶⁵: Սա երկրորդ պատերազմին կը հարուածէ Բաղասիձի դաշտին մէջ Զորառանելի եւ իր բանակը:

Վասիլ Բ. պատառած վերջնականապէս երկու Բարդաս-ներու աշաւոր սպաննալիքին, որոնք ցնցած էին բովանդակ կայորութիւնը՝ դարձուց իր ուշադրութիւնը վարձատրելու հաւատարելիմները եւ պատժելու գաւաճանները: Զորառանէլ, ինչպէս ըսինք, Վարդ Փոկասին դորձակից մըն էր, որ իր արիւով վճարեց իր վատութիւնը: Կը մընար Հայոց կողմէն գլխաւոր յանցաւոր մ'ալ, որ Դաւիթ կիւրապաղատն էր, աւելի մեղապարտ Վասիլի աչքին առջև՝ քան Զորառանէլը, վասնդի սա անկէ հրահանկուած իջած էր պատերազմի, մինչ Տայքի մեծ իշխանը, որուն վրայ այնքան սէր եւ վստահութիւն ունեցած էր կայսրը, չէր կրնար արգարանալ, բայց եթէ միամտութեամբ խարուած բրաւով: Դաւիթ կիւրապաղատ կը զգար գլխուն դալիք հարուածը. ուստի աճապարեց զիւնանգիստեամբ կարգադրել հարցը, նախ քան կայսեր առնելիք որոշումը կամ յարձակումը իր հողերուն վրայ:

Եահիա պատմէչի համաձայն, Դաւիթ կը կանխէ հալորդել Վասիլ կայսեր իր հարածակութիւնը եւ միանդամայն իր խոստումը անոր տալու իր բոլոր հողերը մահէն եալը «չունենալով ոչ ժառանդ եւ ոչ նշանակուած յաջորդ մը եւ տարիի օպալ ալ շատ յառաջացած ըլլալով»: Շեմապերծէ հշիռ կու տայ այս վկայութեան եւ կոթնելով անոր վրայ՝ կը խորհրդածէ թէ ինչպէս բիւլանդական կայսրութիւնը մեղմօրէն կը պատրաստէր կցումը արեւելեան սահմաններու հողերուն՝ իր հսկայական տարածութեան: Վասիլ Բ., կ'ըսէ, սիրայօժար կ'ընդունի Դաւիթին առաջարկը, կ'ընդունի նաեւ երգումնալիրը՝ զոր ան առաքած էր իր արքունիքի անձերու պատուիքակութեամբ մը, եւ փոխազարձ կը հաստատէ զայն իր «կուրապաղատ»ի պատուոյ մեծագոյն տիտղոսին վրայ՝ զրկելով մետաքսեայ եւ ոսկեղարդ հանդերձներ, զոր ան հաճոյքով և տեսակ մըն ալ ունայնամտութեամբ կը հաղուէրէ»⁶⁶:

Այս գէպքերուն վրայ ժամանակադրական լոյս սփռող թուական մը չկայ. բայց հաւանաբար 990 թուականներուն եղած ըլլալու է, կապուած ըլլալով 987-989 խովկեալ տարիններուն, Բարդաս (= Վարդ) երու գէմ մզուած պատերազմներուն յաջորդող անմիջական իրողութիւններուն:

Թէեւ այս տիտուր ենթարկումի եւ խոստումի մասին՝ Դաւիթ կիւ-

65. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական, Գ. իշ. (Ա. Պետերսուրդ, 1885, էջ 251):

66. ՀԺՄ. GUSTAVE SCHLUMBERGER, L'épopée byzantine, t. II, Paris, 1900, էջ 31-32: Հոն կը խօսուի նաեւ եահիայի տուած վկայութեան ժաման:

րապաղատէն առ Վասիլ Բ., յայտնի վկայաթուղթ մը չունինք կամ հաւատարժան ուրիշ պատմագրի մ'ալ հաւասառումը, սակայն իրական կ'երեւի անկէ՝ որ Բիւզանդիոյ կայսրը, Տայքի Կիւրապաղատին մահուան լուրը հազիւ առած՝ կը փութայ տիրանալու խոստացուած հողերուն։ Այս մասին պիտի խօսինք իր տեղը։

8.

Կայսրութեան ճիշտ այս խոռվեալ տարիներուն զուգադիպած է Ավիստաներու դէմ կատարուած ասպատակութեան մը դէպքը, ուր երեւան կու դայ Դաւիթ Կիւրապաղատի հեղինակաւոր միջամտութիւնը՝ խաղաղեցնելու համար Վրաց եւ Ավիստաներու միջեւ ծագած ժառանգական խոռվութիւն մը։ Ավիստիոյ մէջ՝ Թեւտոսա Բ. Թաղարորէն ետքը, զոր կուրցուցած էին Ավիստագ իշխանները, կ'ուղէին ուրիշ թագաւոր մը։ Դաւիթ Կիւրապաղատ, Սմբատ Բ. տիեզերակալը, Արամ՝ Կարուց թագաւորը, Վասպուլականի եւ Սիւնեաց արքայիկները եւ Ազուանից իշխանները իրենց բանակներով կը ճակատին Ավիստաներու դէմ⁶⁷։ Հայկական ընդհանուր զօրաժողովի մը կերպարանք առած էր այս ճակատումը։ Դաւիթ Կիւրապաղատ ազգեցիկ գիրք ունէր եւ իր ձախը վճռական դեր կը կատարէր։ Իր առաջարկով Ավիստիոյ թագաւոր կը գրուէր Բագարատ Բ. ի (958-994) թուր, կամ Վրաց Գուրգէն թագաւորին որդին (994-1008), Երիտասարդ Բագարատ Գ., որ հօրը մահէն ետքը՝ 1008ին իշխեց երկու միացեալ գահերու վրայ, Ավիստիոյ եւ Վրաստանի Բագարատ Գ. իշխանիկը կը թուած էր Դաւիթ Կիւրապաղատի արքունիքին մէջ, եւ իրեն շատ սիրելի էր. բացի ասկէ վրացական Բագրատունեաց ցեղէն էր հօր կողմէն, եւ մօր կողմէն ալ՝ որդի Գորանգուխատի, գուստը Ավիստիոյ Գորդի Բ. ի եւ միանգամմայն քոյք Թեւտոսա Բ. ի⁶⁸, ուստի իրաւունք ունէր տիրանալու Ավիստիոյ գահին։ Ասողիկ կը պատմէ թէ Ավիստաները կը սարսափին՝ տեսներով իրենց դէմ կանգնած հսկայ բանակ մը եւ կը ինդքեն խաղաղութիւն։ Դաւիթ Կիւրապաղատ իր նոպատակին հասած էր։ Եւ որպէսզի ընդունայն տեղ Հայոց արքայից արքան՝ Սմբատ Բ. եւս տեղէն շարժած չըլլայ, կը խնդրէ «ի թաղաւորէն (այսինքն նոր՝ իրմէ գրուած Բագարատ Գ. էն) Ավիստաց՝ զրերըն Սակուրէթ եւ առեալ տայ թագաւորին Հայոց Սմբատայ՝ ըընդունմա արարեալ վասն օղնականութեան»⁶⁹։ Դէպքը տեղի կ'ու-

67. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական, Գ. իւ, էջ 251-253։

68. R. GROUSET, Hist. de l'Arménie, Paris, 1947, p. 515. — BROSSET, Histoire de la Géorgie, St. Pétersbourg, I p. 1849, p. 295.

69. ԱՍՈՂԻԿ, Անդ, էջ 252-253։

նենայ, ըստ նոյն պատմիչին, ի Նլի (= 988/9): Սակուրէթ բերդը կը զանուէքը Շամշուլլուի մօտ, Գուղարքի մէջ:

* * *

Հակառակ յառաջացած առլիքին՝ Դաւիթ Կիւրապաղատ իրեն յանձնուած հոգերուն սահմաններուն վրայ աչալուրջ կը հսկէր:

Մանագիկերտը բիւզանդական կայսրութեան անցած էր ըստ Ասողիկի յայտնի վկայութեան՝ 968ին Վարդ Փոկասով⁷⁰: Բայց չուրջ տասը տարի եւր, երբ կայսրութիւնը վարդ Սկեռոսի ապստամբութիւնը զավելու մտահոգութիւններով զրադած էր և Դաւիթ Կիւրապաղատ եւս իր զինուորական աջակցութիւնը բերելու ծանր պատասխանատուութիւն մը յանձն առած էր, ճիշտ այդ տարիներուն, 978-979 հաւանաբար Խլաթի եւ Նիքերտի ամբիքան Բատ կը տիրէ Մանագիկերտի, կը նորոգէ տւերուած պարիսպները, եւ ըստ Ասողիկի «սրով եւ գերութեամբ անմարդացոյց զպաւառն Տարօնոյ»⁷¹: Տարօնի իշխանները, Բակարատ եւ Գրիգոր, գիտենք զարձեալ Ասողիկէն, որ Վարդ Սկեռոսի հետ էին եւ զաւառը զրեթէ լռուած էր պաշտպանութենէ: Բատ առիթէն կ'օգտուի աւարելու Մուշը, խողիսովելու քահանաները եկեղեցոյ մէջ՝ կոչուած Ս. Փրկիչ, այն աստիճան, կ'ըսէ ժամանակակից վերոյիշեալ պատմիչը՝ որ «արեան ներկուածք ցարդ եւս ցուցանին ի նոյն եկեղեցւոց»⁷²:

Բատ ամիբան, 990ին կը մենի պատերազմի մէջ: Բատ քիւրտ էր եւ հմանագիկը Մերուանհեաններու (Մրուանհան) պեսութեան՝ Նփըրեկերտ քաղաքը ունենալով որսիս կեղուն: Կը ձգտէր տարածել իր իշխանութիւնը Տարօնի կիւրապաղատութեան վրայ՝ որ բիւզանդական կայսրութեան հովանաւորութեան ներքեւ էր, ինչպէս նաեւ Բըզնունեաց ծովուն հիւսիսը տարածուող զպաւառներուն վրայ Հայքի եւ Ազահունիքի՝ ուր էր Մանագիկերոտ:

Դաւիթ Կիւրապաղատ յարմարազոյն առիթ կը համարի զրաւել Մանագիկերտը, որ մին էր Մահմետականներու կեղուններէն՝ հին արարական տիրապետութեան ժամանակէն մնացած: Ասոնցմէ էր, բացի Մանագիկերտէն, նաեւ Խլաթ եւ ըրջակայքը, ուր զօրաւոր էր մահմետական տարրը եւ ազգեցութիւնը: Դաւիթ Կիւրապաղատ իր հողային սահմաններուն մէջ պէտք էր անպատճառ առնել Մանագիկերտը, Խլաթը, ինչպէս նաեւ Արձէշը, Վահակին կամ Բնաւանեաց ծովակին հիւսիսային քաղաքները: Վասպուրականի մնացած մասը արդէն կը կառավարուէր Արծրունի թագաւորներէն: Եթէ կարելի ըլլար հեռացնել յիշեալ ցամաքային կզբեակին-

70. Անդ, էջ 183:

71. Անդ, Գ. Ժ., էջ 192:

72. Անդ:

բէն (Մանագիերտ - Խլաթ - Արձէշ - Արծէկ) մահմետական տարրը, հայկական անկախութեան վերանորոգութիւնը մասմաք (արեմը-տեան եւ հարաւային մասին), ապահովուած պիտի ըլլար:

Դաւիթ հայկական եւ վրացական զօրքերով կը պաշարէ Մանաղ-կերուը, զոր կ'ըսէ պատմիչը «սրով եւ սովով նեղեալ առնու»⁷³: Քա-զաքը լեցուած էր Տաճիկներով. անոնք՝ մէկ կողմէն սովէն, միւս կողմէն պատերազմէն տանջուած՝ կը փախչին, լքելով իրենց բնա-կութիւնները: Ու Դաւիթ կիւրապաղատ, կը շարունակէ, պատմիչը «նու զքաղաքն հայ եւ վրացի բնակչօք ընդ իրով իշխանութեամբ»⁷⁴: Մեծադոյն զինուորական արարքն է որ կ'ընէ Դաւիթ, եւ ատով կ'ա-պացուցնէ թէ Բաղրատունեաց ցեղին հարազատ արիւն կար իր մէջ, պաշտպան կանգնելով այսպէս կովկասեան միութեան եւ հայ հողին: Իր այս առաջին յարձակումին եւ Մանաղկերտի գրաւումին մասին, սակայն, մանրամասնութիւններ չի տար մեզի Ասողիկ, ո՛չ նկատ-մամբ բանակի կազմին, եւ ո՛չ ալ նկատմամբ թուականին: Անուղ-ղակի ակնարկ մը միայն կը գտնենք իր Գ. գրքին Լլ. գլխուն մէջ՝ թէ յարձակումը կապուած էր Բատ ամբրայի մահուան հետ. «Ի մե-ռանել Բատին կիւրապաղատն Հայոց Դաւիթ պաշարեալ զՄանաղ-կերտ քաղաք»⁷⁵: Արդ, Բատ մեռած է, ինչպէս վերը ըսուեցաւ, 990ին: Դաւիթ արթնամտութիւնը ունեցած է ուրեմն օգտուիլ խառնակ ու շփոթ կացութենէն՝ որուն մատնուած էր Մերուանուան (կամ Մըրուան-եան) պետութիւնը՝ յաջորդի մը ընտրութեան համար: Ուրիշներ կը համարին որ աւելի ուշ տեղի ունեցած ըլլայ այս յարձակումը, ինչ-պէս Ռընէ Կրուսէ, որ ակնարկելով Մարգևարտէն և Հոնիկմանէն վիճ-ուած թուականի հարցին՝ կը յետաձգէ զայն նոյնիսկ մինչեւ 994 տարին: Իսկ Զամշէան կը գնէ 996ին⁷⁷ Մանաղկերտի գրաւման թը-ւականը՝ որ Խլաթի հետ կապուած յաջորդական գէպքերէն հետեւ-ցնելով՝ շատ աւելի ճիշտ կը թուի ըլլալ. ըստ իրեն՝ Բատի մահէն անմիջապէս ետքը տեղի ունեցած չէ, այլ բաւական ատեն ուշ: Ամէն պարապայի՝ Մանաղկերտի գրաւումը Դաւիթ կիւրապաղատէն կա-տարուած ըլլալը պատմական է:

Այս փայլուն յաջողութիւնը մէծ հարուած մըն էր Մահմետական-ներու գերիշխանութեան դէմ: Անոնք կը կորսնցնէին Ապահունիքի մէջ կեղլուն մը, բերգաւոր եւ պարապաղատ Մանաղկերտը: Շրջակայ ա-միրաները եւ Բատին յաջորդէ՝ Ապումսար (քեռորդի Բատին) ըստ Ասողիկի, եւ ըստ քննական պատմութեան՝ Ապու Ալի ալ-Հասան, եւ

73. ԱՍՈՂԻԿ, Գ. ԱՅ., Էջ 266:

74. ԱՅԻ:

75. ԱՅԻ:

76. RENE GROUSSET, Hist. de l'Arménie, Paris, 1947, Էջ 524:

77. ԱԱՄՉԵԱՆ Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Բ. Համ. Էջ 878:

մանաւանդ հզօր ամիբան Առրովատականի՝ կոչուած Մամլան (Մամլուն), հսկայական բանակի մը զլուխ անցնելով կը մտնեն Ծաղկուն դաւառի կոստեանք զիւղը՝ ուր կը տեղաւորեն իրենց բանակները։ Հայկական եւ վրացական գունդերը կը համախմբուին Բաղրեւանդ դաւառին մէջ, մօտ Վաղարշակերտ քաղաքին։ Դաւեիթ Կիւրապաղատ շարժած էր այս անդամ Հայոց արքան Գաղիկ, Կարուց Արքաս եւ Վրաց Բագրատ թագաւորները։ Ասոնք են տրուած անունները Ասողիկ պատմիչն։ Թշնամիները տեսնելով որ իրենց զիմաց պատրաստուած կանոնաւոր բանակ մը կայ, սարսափ ձգելու համար զիշեր ատեն կը հրդեւն չնսկեր Բաղրեւանդ դաւառի զիւղերուն մէջ եւ կը փախչին իրենց երկիրը⁷⁸։

Մատթէսո Ուռհայեցի տարբեր կերպարանք կու տայ դէպքին, որ աւելի վիստական է եւ կարդ մը մանրամասնութիւններով հնտաքըր-քրական։ Դէպքին ժամանակը կը կապէ Նլի (= 984ին) անմիջական-օրէն յաջորդող քաղաքական անցուղարձերուն, եւ գլխաւորապէս Յովհաննէս եւ Աշոտ արքաներու հետ⁷⁹։ Այդ շրջանին կրնանք դնել մերձաւորապէս Մամլան բռնակալին զօրաժողովը՝ յարձակելու Հայոց վրայ, կոտորածով մը բնաջնջելու համար զանոնք։ Եւ ստուգիւ ան կու զար, կըսէ Ուռհայեցի, «ահազին եւ անհամար բազմութեամբ» լեցնելու չափ լեռներն ու զաշտերը իր զօրքերով։ «Գայր հասնէր այսքան բազմութեամբն յԱպահունեաց զաւառին, յերկիրն Դաւեիթ Կուրապաղատին՝ Վրաց իշխաննին»⁸⁰։ Եւ որովհետեւ իրապէս ալ ծեր էր Դաւեիթ Կիւրապաղատ, թէեւ բարեպաշտ եւ շատ աստուածավախ, Մամլան կը զրէ անոր սպառնալից հետեւեալ տողերը։

«Մի խարեսցէ ոք զքեզ, ո՛վ այր գու Դաւեիթ, ամենաքարշ եւ ժանդ եւ նեխեալ ալեօքդ, զի աճա՞ թէ ոչ վաղվաղակի առաքեսցես ինձ զշարկս տասն տարոյ եւ պատանդ զորդիս ազատաց քոց եւ գիր ծառայութեան ինձ՝ այժմ հասեալ զամ ի վերայ քո մեծաւ զօրութեամբ իմով եւ ո՞վ իցէ այն, որ փրկեսցէ զքեզ ի ձեռաց իմոց, զի ահա չարաչար եւ զառն նեղութիւն ածից ի վերայ քո, պիզծ եւ դառն ալեւոր»⁸¹։

78. ԱՍՈՂԻԿ, Գ. ԱՀ. (Էջ 267):

79. ՄԱՏԹ. ՈՒԽԵԱՑԵՑԻ, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 34: Եթէ նկատի առնենք այս կէտին շուրջ Վարդան պատմիչի ժամանակադրութիւնը՝ Յովհաննէս եւ Աշոտ արքաներու թագաւորութիւնը կը սկսի 995ին, հետեւաց բար կը մնանք մեր այս պատմութեան ժամանակադրական շրջանակին մէջ։ Բայց եթէ Յովհաննէս եւ Աշոտ իշխաններու թագի համար ըրած պարքարը դնենք 1020ին, (նոյն տարին վախճանած ըլլալով անոնց հայրը Գաղիկ Ա.), Մ. Առ-հայեցիի ժամանակադրութիւնը անրացատրելի կը լլայ եւ կը կարօտի առանձին քննութեան։

80. ՄԱՏԹ. ՈՒԽԵԱՑԵՑԻ, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 35:

81. ԱՅՆ :

Մամլանի սպառնալիքը չի սարսափեցներ Դաւիթը։ Ան գործելէ առաջ՝ կը դիմէ աղօթքի։ Կը հրամայէ զօրաժողով ընել իր հետեւակ եւ ձիւոր բանակին։ Պատմիչը կը յիշէ անուններ, զոր Ասողիկ չէր յիշատակած։ այսպէս՝ Վաչէ, Տերդատ (գուցէ Տրդատ, եւ կամ Թերդատ = Թոռոս), եւ Փերոն (ըստ Երուս. 1869ի՝ Ոփերսն) եւ զայլ Պօրսն Հայոց աշխարհին»⁸²։

Ունէ Կրուսէ անդրադառնալով Մատթ. Ուռհայեցիի քով եղած անուններու այս յիշատակութեան՝ Դաւիթ Կիւրապաղատի համար կ'ըսէ թէ. «Il réunit ses capitaines parmi lesquels Matthieu d'Edesse signale trois guerriers fameux que nous retrouverons dans les armées byzantines, les frères Vatché, Tevdat ou mieux Terdat et Phers (Pakourianos, Phevdatos et Phersès dans Cédrenos)⁸³։ Վաչէ հայկական անուն մըն է։ Կը յիշուի Պրոսէէն՝ Վարազ-Վաչէ⁸⁴ մը ևս, և զրայր Թոռնիկ արեղայլին, որուն հետ յետոյ ապրած է Աթոս լերան մենաստանին մէջ։ Նմանապէս հայկական են Տրդատ, մինչեռ Փերոն կամ Փերս (Ոփերս) եւ կամ Փերսէս, Կետրոնոսի քով յիշատակուած՝ վրացական եւ բիւզանդական երեւոյթ ունին։ Սակայն հոս հարցը անուններու նորութենչն աւելի՝ դէպքին վիպական հանդամանք տալու պարագան էր։ Եւ արդարեւ Մատթ. Ուռհայեցի ունի Կարմրակէլի մը յիշատակութիւնը, որ Դաւիթ Կիւրապաղատի զօրավարներէն մէկն է եւ որ դիւցազնութիւններ կը կատարէ գեշեր ատեն՝ լուսնի շողերուն տակ, հետապնդելով յառաջամարտիկ ձիւորներու գունդ մը՝ բաղկացած հաղար հոգիէ, մինչ ինչը Կարմրակէլը 700 ձիւորներէ կազմուած պահապան գունդի մը գլուխ է։ Երկու խումբեր իրարու դէմ կանգնած են։ Գիշեր է, եւ անձեռեւային գեշեր։ Լեռներու դագաթները թրջած են, լուսնի շողերով կը փայտին խոնացած գագաթները, որոնց վրայ թշնամին կը կարծէ թէ քրիստոնեաններու անհամար բազմութիւն մը վրան զարկած՝ առաօտեան կը սպասէ։ Եւ հետեւարար վախսէն փախուստի կը դիմէ։ Մինչեւ հոս նոյն է Ասողիկի եւ Մ. Ուռհայեցիի պատմածին խորքը. այսունքն թշնամին բազմութենէ մը սարսափած կը փախչի։ Բայց կը տարբերին մանրամասնութիւններու մէջ. տուներու կամ գաշտերու Հըրդեհումը չկայ Ուռհայեցիի քով։ անոր հակառակ կայ Կարմրակէլի անունը եւ լուսնկայ գիշերուան մանրամասնութիւնը, եւ թէ ի՞նչպէս Դաւիթ Կիւրապաղատ «զամենայն գիշերն յաղօթսն Աստուծոյ անցուանէր», եւ ինչպէս գերի կը բռնուին Մամլանի ձին եւ կինը⁸⁵,

82. Անդ, էջ 36։

83. RENE GROUSSET, Hist. de l'Arménie, p. 525.

84. BROSSET, Hist. de la Géorgie, St. Pétersbourg, 1849, էջ 304։ Հմա։ նուե G. SCHLUMBERGER, L'épopée byzantine, vol. I, էջ 431, Տնթ. թ. 5։

85. Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 37։

զոր Կարմրակէլ կը բերէ ու կը յանձնէ Դաւիթ Կիւրապաղատին։ Անամօթաբար փախչող թշնամին, ըստ Մ. Աւոհայեցիի, ունիք 200.000 հողինոց բանակ մը։ Հոս կը վերջանան բոլոր առւեալները Աւոհայեցիի ժամանակադրութեան, որ ինչպէս պատի տեսնենք խան ու չփոթ խճողում մըն է երեք տարբեր ժամանակներու մէջ պատահած պատերազմներու, որ Ասողիկի ներկայացուցածին համաձայն աւելի պարզ է եւ կնճռուութիւն չունի։

Ասողիկ, ուրեմն, շատ աւելի պատմական ճշգրտութիւն ունի. ըստ իրեն Ա) առաջին պատերազմը յարձակումն է Մամլանի կողմէն՝ Մանազիկերտի վրայ, զրաւուած արդէն Դաւիթ Կիւրապաղատէն, յարձակում մը՝ որ կը վերջանայ փախուստով, սարսափած քրիստոնեաներու ահագին բազմութենին։ Բ) երկրորդ պատերազմը տեղի կ'ունենայ Խլաթի վերաբրաւաման համար։ Դաւիթ Կիւրապաղատ ՆԽԶ (= 997)ի ձմեննային եղանակին՝ վրացի զօրքերով կը պաշարէ Խլաթ քաղաքը (Բցնանիք զաւատին մէջ) ենթարկուած Մահմետականներու։ Դաւիթի բանակին մեծ մասը եւ գուցէ հոս նաեւ ամբողջութիւնը Վրացիներէ բազկացած էր, որոնք սովոր կը տանչէին քաղաքը եւ Հայոց եկեղեցին։ Ասողիկ աւելի յայտնապէս կը խօսի, բացատրելով թէ ինչպէս վրացական զօրքը կրօնական մոլեռանգութենէ բռնուած եւ զաւանական թշնամութեամբ լիցուած հայ եկեղեցւոյ դէմ (ըլլալով քաղկեդոնական), եւ թերեւս իխոս ձըմեռն ալ 998 տարւոյն պատճառ առած՝ պարիսպներէն գուրս գտնուող Հայոց եկեղեցին (որ նաեւ ևպիսկոպոսարան եւ ուխտատեղի եղած էր, ինչպէս նաեւ Ս. Խաչ եւ Ս. Գամազիկէ կոչուած սրբալայրերը) կը վերածեն իրենց բնակութեան վայր եւ զոմ ձիերու։ Այս անարդպական եւ անվայել արարքը Մահմետականներուն խսկ կրօնական ըդդացումը կը վիրաւորէ, այն աստիճան՝ որ անոնք գայթակած կը պոռան Վրացիներու երեսն ի վեր. Միթէ ներելի՞ է ձեզի քրիստոնեաններուու պղծել քրիստոնեայ սրբութիւնները։ Եւ Վրացիները լրբորէն կը պատասխանեն. Մեր առջեւ Հայոց եկեղեցին եւ ձեր մզկիթը հաւասար է⁸⁶։

Ասողիկ, որ դէպքը կը պատմէ, չի տար մեզի ո՛ եւ է ակնարկ Դաւիթ Կիւրապաղատին զայլոյթի մասին, բայց կ'աւելցնէ միայն թէ «շարժեցաւ ցասում» Աստուծոյ ի վերայ նոցա»։ Եւ արդարեւ Մըրուաններու պետութեան ամիրան, Ամիթի տէրը, յաջորդ տարուան Զատկին օրը (ՆԽԷ = 998) կը հասնի վրացական բանակին դէմ, որ պաշարած էր Խլաթը, բայց Տայրի զօրքերը կը վանեն այլազգիները։ Սակայն աղեատալին կը սկսի Զատկի յաջորդ օրէրը. վերստին յարձակում կը փորձեն այլազգիները զիշեր ատեն, եւ այս անդամ կը յա-

ջողին. վասնզի սարսափ ու շփոթութիւն կ'իյնայ վրացական զօքքերուն մէջ եւ իրենք իրենցմէ զարհուրելով կը փախչին եւ կը հեռանան Խլաթէն, թողով պաշարումը եւ պատերազմական ամէն միջոց։ Տաճիկները տեղեկանալով անոնց այս ահուսարսափին, կը հարուածեն ու կը հարածեն զանոնք անխնայ։ Այս շփոթի եւ փախուստի ժամանակ կը մեռնի Բագրաբատ մազիսալոսը, որդի Թոռնիկ արեղային, իսկ Բակուրան իշխանաց իշխանոր եւ ուրիշներ գերի կը բռնուին։

Բակուրան, ինչպէս կը թելադրէ մընէ Կրուսէ, Կետրենոսէն յլլուած անուն մըն է եւ զոր նախապէս տեսանք: Բակուրանի մահը տեղի կ'ունենայ ուրեմն այս երկրորդ պատերազմին մէջ Խլաթի առփող՝ բնագիշմ Աշխմետականներու:

Հայ եւ վրացական յառաջապահ գունդերը կը տեղաւորուին Սու-
կաւ յենքերուն մէջ, Աղախից ձորը, չթողլու համար որ Մահմետա-

կանները մտնեն Բագրեւանդ գաւառը, իսկ զլիաւոր բանակները դիրք կը բռնեն Ապահովանիքի մէջ, բարձր եւ ապահով տեղ մը, Մամլանի անհամար բազմութեան դիմաց, Ծումբ դիւդի սահմանին մօտ: Քրիստոնեաներու բանակը, կ'ըսէ Ասողիկ, զարհուրած էր թշնամին անթիւ բազմութեան առջեւ եւ չէր համարձակեր իր անձաւային խորչերէն գուրս ելլել գէպի բաց գաշար, ուր սփռուած էին Մահմետականները, եւ սկիզբ առալ անհաւասար կափի մը, որուն ելքը շատ անսույր էր: Ազօթքով ու պալատանքով կը դիմէին Աստուծոյ բանակին պատասխանառու զօրավարները, առատաճեռն ողորմութիւն կ'ընէին աղքատներուն, եւ կը բար, «հանդերձ հայրապետաւն» (չի տար անունը կաթողիկոսին, որ թերեւս էր Սարգիս Ա. կաթողիկոս) ցայքապաշտօն կը կատարէր զիշերները բանակին մէջ, սակայն սուբրգութեամբ եւ պաշտամունքով, որպէսզի Աստուծած լուսաւորէր եւ ելք մը ցոյց տար:

Քրիստոնեայ բանակին զօրավարները որոշած էին անշարժ մնալ, երբեք չանցնիլ յարձակումի եւ չինչել իրենց բարձր դիրքին գէպի գաշտերը: Մահմետականները հասկցան քրիստոնեաներու դիւնապիտութիւնը: Բայց որպէսզի զրգուն զանոնք պատերազմի՝ խումբ խումբ սկսան մօտենալ ստորոտը այն բլան՝ ուր հայ ու վրացի բանակներ ապաստանած էին: Արեդ ամսուան սկիզբը, երեքշարթի օրը⁸⁷, արշալոյսը բացուելուն՝ Մահմետականները կը շարժին խուռներամ, զինուած վահաններով: Հսկայ բազմութեան տեսարանը՝ ինքնին արդէն ահարեկիչ էր, հազիւ 15.000 հայ եւ վրացի բանակի մը դէմ 100.000 կար (իսկ ըստ Մատթ. Ռուհայեցի 200.000), հետեւակ եւ այրուծի միասին առած: Զայներն ու աղապահները կը բարձրանային, պոռչուազները եւ նախատինքները միշտ աւելի կ'ուժով չին գրգռելու համար զանոնք: Բայց քրիստոնեաները կը մնային դարձեալ լուռ եւ կը յետաձգէին պատերազմը միշտ յաջորդ օրուան: Հակառակ բոլոր զրգուումներու եւ նախատինքներու՝ անոնք չուզեցին երբեք լքել ուազմական տեսակիտով իրենց ընտրած լաւագոյն դիրքերը: Երբեմն երբեմն քանի մը հոգի կ'եւլէին իրենց թաքստոցէն եւ կը մենամարտէին: «Միայն սոկաւ արք իջեալ առ նոսա մենամարտիկս ելանէին. եւ մեռան ի Վրաց զօրուէն արք ե»⁸⁸:

Այս հինգ վրացիներու մահը մահմետական բանակի աչքին թը-

87. Հստ Շիբակացիի տոմարական հաշուեին ՆեԶ (= 446+552) 998 տարւոյն մէջ Արեդ ամսումուար զուգադիպած է երեքշարթի օրը, որ կը համապատասխանէ 18 Հոկտեմբերին, ինչպէս գրած է նաև René Grousset, *Hist. de l'Arménie*, էջ 528: Սակայն Ասողիկ գէպքը կը պատմէ պատահած Նեէ տարւոյն մէջ, հայուելով հետեւարար 551էն սկզբնաւորութիւնը հայկական թուտակնին, կ'ունենանք միեւնոյն տարին:

88. ԱՍՈՒՂԻԿ, Գ. իստ., (1885, ապ. Պետերսուրութ, էջ 272):

և ցաւ սկզբնաւորութիւն մը մեծագոյն յաղթանակի : Կարծեցին անոնք՝ թէ քրիստոնեաները թոյլ են, անկազմակերպ, երկշու եւ կարելի պիտի ըլլայ ընդհանուր յարձակումով մը վերջացնել խնդիրը, զարնել եւ եղածներն ալ փախուստի մատնել : Պարսիկներու խումբը սկսաւ ընդհանուր յարձակումը, խառնակ ու անկազմակերպ, պատերազմական ամէն կանոն մէկդի թողած՝ կողոսուտի յոյսով : Գործի մտան նախ անոնց ձիաւորները եւ ապա հետեւակները : Նոյնը ըրին նաեւ միւս ազգերու կամ խուժաններու պատկանողները, անկարգ ու սանձարակ ազատութեամբ : Քրիստոնէից բանակին հրամայուն էր ինքն Քրիստոսու, ըստ Ասողիկի բացատրութեան : Կատարեալ հակադրութիւն մը Մահմետականներու խուժանային բազմութեան : Հայերը իրենց պետերուն, իսկ Վրացիները իրենցիններուն հպատակ, եւ բոլորը միացած իրարու հետ, առանց կորսնցնելու իրենց պարարինութիւնը, «իւրաքանչիւրքն ըստ տոհմից եւ աւագութեան գնելից գիմէին, առիւժարար մոնէլով՝ յանտառացեալ բազմութիւն բանակին Պարսից» : Հայ ձիաւորները սուր ի ձեռին եւ միաձոյլ՝ խորտակեցին թշնամիին աղակողմէան խուռն բազմութիւնը, ճեղքելով երկուքի . սփոռեցին գիւակներ ասդին անդին : Երկար ժամեր տեսող այս գիմալըրութիւնը այնպիսի շփոթութիւն ստեղծեց թշնամիի խուռն բազմութեան մէջ, որ անոնք երքի ուրիշ ճամբայ չունէին փախուստէ զատ : Վրացի Կարմրակէլ եղբայրները, իրենց գունդերով, ուժգին զօրութեամբ մը յարձակեցան եւ ձիաւորներն ու երիվարներ մէջտեղէն կտրեցին, կ'ըսէ Ասողիկ . եւ հոս առաջին անդամ ըլլալով կը յեշէ Կամրակէլ գիւցազն եղբայրները (սակայն ոչ թէ Կարմրակէլ ճեռով՝ ինչպէս Մատթ. Ուռհայեցին) : Տայքի խումբը, ուրիշ դեր մը կատարեց . գարձեալ ըստ Ասողիկ՝ անոնք արծիւներու պէս, որ թըրաչուններու երամին մէջ սարսափի կը ճգեն, եւ կամ նման հրդեհի մը՝ որ անտառներ կ'այրէ, մտան թշնամիներու բազմութեան մէջ եւ արիւնի վտակներ հոսեցուցին ամէն կողմ . գիւակներ եւ կիսամեռներ թաւալելով գաշտին երեսը՝ ողբայի վիճակի մը վերածեցին զայն : Ինքն իսկ Մամլան այս զարհուրելի տեսարանէն ահարեկած եւ ազշած, մնացեալ Պարսիկաստանցիններով գութաց փախչիլ եւ ազատիլ : Հայկական եւ վրացական գունդերը սակայն հանգիստ չտուին փախչողներուն ալ, ինկան անոնց ետեւէն, ջարդեցին որթան կարելի էր մինչեւ արեւու մուտքը, մզելով զանոնք մինչեւ Արձէշ քաղաքին դուռը (մահմետական տիբապետութեան տակ), ուսկից անոնք խուճապահար ներս մտան ու ազատեցան :

Ցաղթական բանակը, հրաշքի մը առջեւ գտնուածի պէս, գոհութեամբ տիբացաւ ամբաւ աւարի, զանձի, երկիվարներու եւ պատուական զգեստաներու ըստ բացատրութեան Ասողիկի : Եւ ինչ որ զարմա-

նալիք է, բացի մենամարտութեամբ ինկած հինգերէն, ոչ ոք մեռաւ շայերէն եւ վրացիներէն⁸⁹:

Այս դէպքը թերեւս վերջին դիւցազնական արարքն է որ միացեալ ուժերով հայ ու վրացի դունդեր կատարած են Մահմետականներու գէմ. ապացոյց մը, որ եթէ միութիւնը յարդուած ըլլար, անխորտակելի պատուար մը պիտի ըլլալին քրիստոնեալ թաղաւորութիւնները օտար ուժերու ներխուժումին գէմ. փրկուած պիտի ըլլար հայութիւնը եւ Յիւղանդիոնն ալ պիտի չենթարկուէր այնքան շուտով կործանման եւ ազէտի:

Տեսանք թէ ի՞նչպէս Ասոզիկի քով դէպքերը առած են աւելի ըընականոն ընթացք եւ նուազ խառնաշփոթ վիճակ քան Մատթ. Ուռահայեցիի, որ իրարու կցած է երեք տարրեր ժամանակներու գէպքեր ու անուններ. անոնցմէ է նաև Փէրս իշխանինը՝ որ յիշատակուած էր իրմէ Փերոն ձեւով, որ գրչաղբական յարոնի վրիպակ է. Կետրենոսի քով ունինք Փերսէս ձեւը որ նոյն է եւ միեւնոյն առիթով յիշատակուած, ինչպէս որ մեր նախլոնթաց էջերուն մէջ առիթ ունեցանք անդրադառնալու (տես ծնթ. թ. 83):

Հ. Մ. Ճ.